

նալով այդ կարգի հրատարակութիւններով մեզի ընծայարեւում նիւթերու գլխակարգութիւնները, ինչպէս նաև անոնց մշակումի ձևն ու բովանդակութիւնը, թոյլ կուտանք մեզի հոս ըսելու թէ անոնք առհասարակ մեզի կը բերեն մեր մտաւոր ու ընկերային կեանքի տարուան մը տարտամ հաւուեկեիւրը բայց ոչ արժեկեիւրը: Երբ այս պարագան ուզենք մասնաւորել Կարօ Գէորգեանի նուաճումներու մտեցած «Տարեգիրք»ներուն համար, կը տեսնենք թէ «Տարեգիրք»ի գրական բաժինին մէջ արժանավայել կերպով չէ ներկայացուած Հայաստանի և սփիւռքի գրականութեան հունձքը: Հոն չկան գլխաւոր գրողները իրենց լուսագոյն արտագրութիւններով և նորերը իրենց յուսադրիչ թեւաբախումներուն մէջ: Կը խորհիմ թէ մեր իրաւունքն է ասիկա պահանջել Տարեգիրքի մը գրական բաժինէն:

Երկրորդ, օտար գրական դէմքերու և գործերու վերբերումները ամբողջական չեն, պատահական ու չափ մասնակի նշումներով միայն բաւարարուած: Աղքատ են նոյնպէս զեղարուեստի բաժինը, ինչպէս նաև պատմական և բանասիրական մարզերը: Այս ցուցումները գործը քննադատման ենթարկելու նպատակ չունին, ոչ ալ գործին արժէքը նուազեցնելու ճիգ, այլ արդար բաղձանք մը Տարեգիրքը աւելի կատարելապէս տեսնելու, որովհետև ինչ որ Կարօ Գէորգեանը ջանացած է ընել, վեր է ամէն գնահատանքէ, և արժանի շնորհաւորութեան ու համակրանքի:

Գալով վերջարանին մէջ իր յայտնած տեսակէտին, թէ Տարեգիրքի խմբագիրը պարտաւորուած կը զգայ իր քաղաքական ու բարոյն գիծը ունենալու, մեզի կը թուի անհեթեթ, արուած ըլլալով թէ Տարեգիրքի պարտքն է իր մէջ աւազանելու անխափ սփիւռքի հայութեան մտքի, սրտի և կենցաղի բոլոր արժէքներն ու արտայայտութիւնները:

Կուսակցական խտրականութեան ոգին սփիւռքի հայութեան մէջ սկսած է արդէն իր աւերը. զժրախտաբար հանդիսատես ենք մենք այսօր զիրար չհանդուրժող այնպիսի երևոյթներու, որոնք տրտմօրէն անմարդկային են և ասիկա նոյն ժողովուրդին և արիւնին պատկանողներու միջև: Իւրա-

քանչիւր կողմը ոչ միայն չի յարգեր հակառակորդ կողմին մտքի ու սրտի արժէքները, այլ առաջ կ'երթայ խտրելու նաև մեռելները, որոնց գործը ժողովուրդին է այլևս ամբողջ հայութեան: Երեւակայել որ Վարուժանը արժէք է մէկ կողմի համար միայն, իսկ Թէքէեանը միւս կողմին: Քաղաքական պիտակներու այս գրահաւորումը իր պայքարի զէնքերով մեր մշակոյթին մէջ կեցած չէ միայն, այլ նաև մեր ընկերային և ընտանեկան կեանքին մէջ: Ահա թէ ինչու անհեթեթ և փրատակար կը նկատենք զաղափարային տարակարծութիւններու այս անհամեմատ տարածքը, մեր միտքը, մեր սիրտը և մեզ իրարմէ այլամերժօրէն բաժնելու աստիճան:

Այս բոլոր նշումներով հանդերձ, Կարօ Գէորգեանի «Ամէնուն Տարեգիրքը» մեծ յաջողուածք մըն է, արժանի ջերմ գնահատման և կը լեցնէ բաց մը՝ որ միայն իրմով կը զոհացուի:

Ե.

ՊՕՐԸ ՅՈՅՍԻՆ

(Քերտածներ)

Ա. Ե. Ե. Ե.

Երևան, 1955

Անելը ծանօթ է Սփիւռքի ընթերցող հասարակութեան իր Մուր Յաւեր, Տեսիլ Գիւնովի և Պարը Յոյսիճ երեք բանաստեղծական հատորներով: Անել ծածկանունին ներքև սքօղուած այս համակրելի քերթողը, Պէյրութի և Երուսաղէմի հայութեան լծանօթ խոստմնալից բժիշկ Կ. Յ. Կարապետեանն է, որ հակառակ իր ասպարէզի պարտադրանքներուն, համեմատաբար կարճ ժամանակաշրջանի մը ընթացքին, հեղինակը կրցած է ըլլալ վերոյիշեալ երեք բանաստեղծական հատորներուն:

Անել իր առաջին երկու հատորներուն մէջ երգած է պատանիի ու ապա երիտասարդի կարօտները, սէրերը, տրտմութիւնները, յուշերը և յաճախ յուսաբեկումները, նման իր տարիքի բոլոր քերթողներուն, որոնց հոգիին մէջ կեանքն ու անկէ եկող զգացումները ամէն օր թառ ու ստեղ կը փոխեն: Ուրախ ենք սակայն հոս յայտա-

բարեկ կարենալու թէ անձնական ապրումի այս պայմանները իր մէջ իրենց խորքը ապահովելէ յետոյ՝ կը լրանան և կը պակասին նաև ձեռն պայմանով, որ ուրիշ բան չէ բայց խորքի բարեղէպ արտայայտութիւնը: Միևս կողմէն Անեկին չեն պակսիր խառնուածք ու տաքութիւն, բայց մանաւանդ համամանութիւն մը, որ իր բոլոր արտայայտութիւններուն կուտայ անձնայնութեան կնիք մը, համախմբելով իր անձնականութեան ցրիւ մասերը և տալով անոնց իւրայատուկ դրոշմ մը:

Յաւալի է որ իր առաջին հատորը չունեցու իրեն արժանի անդրադարձը, իսկ երկրորդ հատորին առիթով եղան այլ ընդ այլոյ արտայայտութիւններ, հետի աղնիւ և լուրջ դատումի մը արարքէն, որոնց առիթը կուտային իր քիչ մը շատ կեանքին մտանցումները, անոր առօրեային խտնըւելու աստիճան: Սակայն արդար ըլլալու համար պէտք է ըսել թէ Տեսիլք Գիւնովի հատորին մէջ եթէ կը պակսին դասական արտայայտութեան մը վայել խնամք և փոյթ, միևս կողմէն հատորը հարուստ է մեր օրերու կեանքը դիմաւորելու և ներկայ պահանջներով արտայայտուելու տուրքերով, ուր ընթերցողին քիմքը աշխարհի դիրտին ու լեզրին համը առնելու չափ կը մտանայ կեանքին:

Պարը Յոյսին, առաջին երկու հատորներուն վրայ յաւելում մը ըլլալէ յետոյ՝ անոնցմէ կը զատուի այն խորունկ յուզումով զոր հատորը լեցնող իւրաքանչիւր քերթուածը ունի իր մէջ մութ ու բարասուն: Յուզումը զոր կ'ապրինք բանաստեղծի հաշտոյն, մեկի կուզայ նախ մարդէն ապա արուեստէն: Անոնք որ անծանօթ կը մնան այդ կտորներուն տուն տուող առիթներուն՝ ըլլան զուցէ վերապահ, սակայն անոնք որոնք հաղորդ են բանաստեղծը՝ յուզող եղբայրացաւին, որ իր հոգին կը լեցնէ անցեալի քաղցրութիւններով և ներկայի կարօտով, պիտի զգան հոսիլը կրակէ կայսակներուն՝ զոր այդ քերթուածները կը պատմեն այնքան դառնօրէն և քաղցր ամսասանքով:

Վերջին այս հատորին մէջ Անեկը կարելի է կոչել ցաւի և կորուսած սիրոյ եր-

գիչ: Իր ձայնը տխուր է, յուսահատ ըլլալու չափ տխուր, որովհետեւ ան, ինչպէս այնքան յանկուցիչ՝ կերպով ըսուած է, իր վէրքերէն կը շինէ իր երգերը: Իր զգացումները անսովոր չըլլալով հանդերձ վայելչութիւն մը ունին: Բնութեան, մարդոց և կնոջ նկատմամբ իր կեցուածքը հաւասար է զանոնք արտայայտել ուզող արուեստի որակին: Իր տողերը մեկ անսովորին չեն տանիր, սակայն մեր պոջն կը բանան խորունկ տրամութիւններու շղարչներ՝ որոնց ներքև սուգի է նստեր իր հոգին: Համեստ են իր տեսիլները, սակայն հաճելի ու ներգաշնակ են իր տողերը, զգացումներու խորքին վրայ բացուող:

Հակառակ որ Անեկի յոյդերու և մտապատկերներու մէկ կարևոր մասը զգացական և պարագայական են, միևնակութեան զգացումը, սիրոյ կորուստէն յետոյ, գինք կ'ընէ խաղաղ ու քաղցր, հասած ներքին բարեկացման, պարզութեան և պայծասութեան: L. C. և Coma ընդհանուր խորագիրներուն տակ եկող քերթուածները իր քաղցր սիրոյն մէջ վիրաւոր հոգիի մը դալայններն են, սովորական սիրայոյդներէն վեր խորութեամբ, քնքուշ մպխախ մը պէս թառած վաղուան յոյսի թեւերուն, ուրկէ ան կը զիտէ իր երիտասարդութիւնը, այլևս արտում ու խոնջ կեանքէն:

Անեկը սոխակին պէս վարդիւփուշով իր սիրտը պատռելէն յետոյ՝ միայն զգաց սիրոյ տառապանքը, և երգեց զայն Պարը Յոյսին հատորով, քաղցրօրէն տրտում և տրտօրէն քաղցր: Ծառ յաճախ վէրք պատճառողներէն աւելի կ'արժեն երգերը, երանի անոնց որոնք գիտեն իրենց վէրքերէն երգեր յօրինել:

Ե.Դ.Վ.Ա.Բ.Դ

